

հաւկըթ ու կամ հաւկըթի պինտ գեղ-
նուցով կամ մանր ջարդած հաղարով
(մարուլ) կերակրել :

Ըստ հաւանական է որ հին ա-
տենը Հայաստան ալ գտնուի աս գե-
ղեցիկ թռչունը, մանաւանդ Մար-
րատայ գաւառին մէջ, ու Վարնոյ
ջրին քովերը : Անայ ըլլալ որ Վորե-
նացիին հաւ գեղուի ըսածը աս է, որով-
հետեւ պարսկերէն ալ ասոր անունը
Բէլլըի կամ Բէլլու կըսուի . իսկ տաճ-
կերէն սիւլիս : Արիշ եւրոպացի ազ-
գեր քառասն անունը կը բանեցընեն :

Հ Ա Ն Ք Ա Բ Ա Ն Ո Ւ Թ Ի Ւ Ն

Ղաւմանդ :

ՂԱՅԱՐՆԵՐՈՒՆ մէջ ամէնէն զար-
մանալին ու ամէնէն հետաքրքրական
պատմութիւններ ունեցող զաւան-
դըն է, որ տաճկերէն էլ՝ « իտա-
լերէն քաճախի կըսուի : Ըստ պէս
կարծի հանք չիկայ . վասն զի ասի-
կայ ուրիշ որ և իցէ հանքերը կը մա-
շեցընէ, ու ինքը անոնցմէ չի մաշուիր .
բայց միանգամայն խիստ դիւրաբեկ
է, այնպէս որ թեթեւ զարնուած-
քով մըն ալ կրնայ փշրել : Պայծա-
ռութիւնը այնչափ սաստիկ է որ մե-
տաղներուն պայծառութեանը կը-
մտենայ . արեւու մէջ դրուելէն ետ-
քը՝ մութ տեղն ալ լուսաւոր կերե-
նայ աղամանդը՝ փոսփորի պէս : Իր սու-
վորական ու բնական ձեւը ու թա-
նիստ է, այսինքն ու թը երես ունի .
բայց աս երեսները շատ անգամ ու-
ռած ձեւ մը կունենան : Ղաւմանդը
սովորաբար գոյն չունենար, ու ասով
աւելի յարգի է . բայց երբեմն կը գըտ-
նուի դեղին, կանանչ, վարդագոյն,
կապուտ ու թուխ . ասոնց մէջ վար-
դագոյնը աւելի յարգ ունի : Բանած
աղամանդը դիւրաւ կը ձանչցուի իր
սաստիկ կարծրութենէն ու պայծա-
ռութենէն . աս յատկութիւններովը
կը զատուի ուրիշ նման գոհարներէն .

իսկ տպագրիտէն (տոպաճէն) ասով
կը զատուի՝ որ աղամանդը չփելով ե-
լեքտրանալէն ետքը՝ կէս ժամ միայն
կը պահէ ելեքտրականութիւնը, իսկ
տպագրիտը քսանըչորս ժամէն ալ ա-
ւելի :

Ղաւմանդի հանք կը գըտուի Հընդ-
կաստանին մէջ՝ Վիզափուրի ու Վու-
քոնտի կողմերը, Վորնէոյ կղզիին մէջ,
ու Վրագիլի երկիրը : Ըստ Վրագիլի
հանքը 1728ին գըտնուած է, ու աւելի
գետերու յատակէն կելլէ : Երկրցի
գերիները հողախառն քարերը հանե-
լու և լուալու աշխատած ատեննին՝
վերակացունները կը դիտեն ու շարքու-
թեամբ . գտնողին պարգև կուտան՝
աղամանդին մեծութեւր համեմատ .
ու թէ որ գերի մը տասնըթօթնուկէս
գրադ մեծութեամբ աղամանդ գըտ-
նէ՝ ազատ կը ըլլայ : Աւթսուն տարուան
մէջ փորձուած է որ վրայէ վրայ տա-
րին երեսունվեց հաղար գրադի ա-
ղամանդ կելլէ Վրագիլէն, ու թա-
գաւորական գանձը կերթայ . բայց
կէսին չափ ալ գաղտուկ ուրիշներու
կը ծախուի կըսեն :

Հին ատենն ալ շատ յարգի բան
էր աղամանդը, ու կը կարծէին թէ
ոչ միայն անգծելի է, այլ նաև կրա-
կով ալ չայրիր . ասոր համար ալ արա-
մանդ դրեր են անունը, որ հռոմի բա-
ռով աննիոս կընշանակէ : Վեւտոն
աւջինը եղաւ որ աղամանդին կրակի
չդիմանալը իմացաւ . բայց աւելի հի-
մակուան բնալոյծները զանազան փոր-
ձերով շատ հետաքրքրական յատկու-
թիւնները գուրս հանեցին . ասոր
պատմութիւնը հոս համառօտ կեր-
պով մը ղնենք :

Կողմաս Գ, (Սուքսանայի դուքսը
1694ին մանրացուցով այրել տուաւ
աղամանդը : Իրանչիսկոս Ա, Ղստ-
րիոյ կայսրն ալ փռան մէջ այրել
տուաւ . ասով բնալոյծները իմա-
ցան որ աղամանդը կրակի մէջ ա-
նեղելով կը ըլլայ : Ըտեն անցաւ, աս
երեւելի գիւտը գիտուններուն շա-
տը չընդունեցան, շատն ալ տարակու-

սեցան , բայց փորձելու ետևէ չեղան , որովհետև աս փորձը շատ ըստրկի կրնատեր : 1769ին ատենները Տարսէ անունով գաղղիացին և ուրիշները սկսան ադամանդին վրայ նոր փորձեր ընել . քանի մը կտոր ադամանդ յախճապակիէ գնտակներու մէջ դրին ու սաստիկ կրակի մէջ ձգեցին . տեսնեն որ ադամանդները կորսուեցան ու աներևոյթ եղան : Սարգուն մէկը ազուր բանած ադամանդ մը ունի եղեր . ասիկայ կըհանէ փորձի համար Սաբէր անունով վարպետին կուտայ 1771ին . օր կորոշեն , խօսք կըդնեն խել մը մարդիկ որ աս փորձս ընեն : Ադամանդը հողէ գընտակի մը մէջ կըդնեն ու քիմիական վառարանի (փոթայի) մէջ աղէկ մը կըտաքցընեն . 20 վայրկենէ ետև հետաքրքրութեամբ կըբանան կըտեսնեն որ գոհարը կասկարմիր եղեր է . նորէն ներս կըդընեն , 30 վայրկենէն բանան տեսնեն որ ադամանդը կորսուեր է . մէկէն գիր կանցընեն աս փորձը , մէկ օրինակ մըն ալ ադամանդին տիրոջը կըխըրկեն : Անկէ ետքը հարուստներուն մէկ զուարճութիւնն եղաւ աս բանս , որ փորձ ընելու համար ունեցած ադամանդնին կայրէին աներևոյթ կընէին . բայց գոհար ծախողներն ու ճանչցողները աս բանիս չէին հաւտար ու բնալոյծներուն վրայ կըխնտային : Բնական է որ ադամանդին աս նոր յատկութիւնը չէր կրնար հաճոյ ըլլալ իրենց , որովհետև անով գինը կըցածնար . անկէ զատ իրենց արհեստին ալ պակասութիւնը անով դուրս կելլէր : Ասան զի ասոնք , երբոր ադամանդը բիծ մը կուսենար , կառնէին սաստիկ կրակով ան բիծը կամ բոլորովին աներևոյթ կընէին կամ կըպըզտիկցընէին . միայն թէ աս բանս ընելու համար ծեծած ածուխէ գնտակ մը կըչինէին , ադամանդը անոր մէջը ամուր կըգուցէին , ուր ադամանդը ամբողջ կըմընար : Ասանկ ամբողջ մնալուն պատճառը աս կերևնայ որ ադամանդին

չորս գին մնացած օդը կըմիանայ ածուխին հետ , ածուխն ալ փոշի դարձած ըլլալուն համար դիւրաւ կըբուրնկի , ու ադամանդէն սոռաջ կըփրձանայ : Աս բանս անկէ ետքն ալ շատ փորձերով հաստատեցին . այսինքն թէ երբոր մէկը ուղէ որ ադամանդը կրակի մէջ դիմանայ , պէտք է այրելի նիւթով մը տաքցընէ :

Ասանկով իմացուեցաւ որ ադամանդը քարեղէն չէ , հապա այրելի նիւթերէն է : Աւուուաղիէ բնալոյծը 1792ին գուշակեց որ աս նիւթը ածուխին հետ շատ նմանութիւն ունի . իսկ աս դարուս մէջ Տեւի անունով երևելի անգղիացին փորձերովը յայտնի եղաւ որ ադամանդը ուրիշ բան չէ՝ բայց եթէ ածուխին զուտը :

Հին ատենը ադամանդին կտրելու կամ բանելու կերպը չէին գիտեր . աս հնարքը Արոպայի մէջ Պէրթեմ անունով պելձիացի ազնուական երիտասարդը գտեր է 1476ին : Ասիկայ գիտեր տեսեր է որ երկու ադամանդ մէկմէկու շփելով՝ երկուքն ալ կամաց կամաց կըմաշին : Աւստի աս կերպով կամ թէ պողպատէ անկանով (հավանով) կըծեծեն փոշի կըդարձընեն . ան փոշին ձէթով կըհարեն , ու անուշ պողպատէ անուոյ վրայ կըբըսեն . անիւը շուտ շուտ պտըտցընելով՝ ադամանդը ուժով վրան կըկըւթընցընեն ու կըշըտկեն :

Ադամանդին ծանրութիւնը գրադով կըչափուի . ամէն մէկ գրադը չորս ցորենի չափ կըկըշուէ : Արեն գինը սովորաբար ջրին աղէկութենէն ու խօշորութենէն կըչափուի . բայց Արոպայի ակնավաճառներէն ոմանք ըսին թէ ադամանդին գինը ընդհանրապէս ասանկ կընայ որոշուիլ .

Սէկ գրադը	260էն	280	Ֆրանք .
Արկու գրադը	.	.	1000 "
Իրեք գրադը	.	.	1800 "
Չորս ու կէսը	.	.	3500 "
Սէկ գրադը	.	.	5000 "

Իսկ կարգէ դուրս մեծութիւն ունեցողներուն գինը խիստ շուտ կը-

բարձրանայ : Հիմա աշխրբիս վրայ մեզի ծանօթ անուանի ադամանդնե-րը ասոնք են :

Պորնէոյին մէջ Սաթուն ռաճային ադամանդը , որ կրկըռէ 300 գրադ , հիմակուան ադամանդներուն ամէնէն մեծն է :

Սողոյի թագաւորին գահին վրայ եղած ադամանդը որ Սահմազը վերցուց , կրկըռէ 279 գրադ , ու բանած է . թաւեռնիէին ըսածին նայելով 11,700,000 Ֆրանք կրնէ . ասոր ջուրը խիստ աղուոր , ու ինքը վարդագոյն է , ու կէս հաւկըթի ձև ունի կրսէ :

Ռուսի կայսեր գաւազանին ծայրը դրուած ադամանդը աղանիի հաւկըթի չափ է , ու 195 գրադ կրկըռէ . ասիկայ ջուղայեցի պարոն Շաֆրազին բերածն է : Տես պատմութիւր երես 14 :

Ղստրիայի կայսեր ադամանդը 139 գրադ է . գինը 2,600,000 Ֆրանք :

Ֆրանսայի թագաւորական թուրին վրայինը 136 գրադ կրկըռէ . գինն է 2,250,000 Ֆրանք . ճանցողները կրկին կարժէ կրսեն . բանուելէն առաջ 410 գրադ կրկըռէ եղեր , բայց խիստ շատ կտրուեր է . ձեւը բազմանկիւնի է . երկու տարի աշխատուեր է ասիկայ բանելու համար : Արսեն թէ ասիկայ այնպէս աղուոր ջուր ունի ու այնպէս անարատ է , որ հիմակուան ադամանդներուն ամէնէն գեղեցիկն է :

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳԻՏՈՒԹԻՒՆ

ԴԱՏՏԻԱՐԱԿՈՒԹԻՒՆ

Տղաք դպրատան խրիւտան օգոտը :

Ինչ և իցէ ազգի մը երջանկու-թեան հիմը՝ տղոց դաստիարակու-թիւնն է . առանց ասոր ոչ բարեպաշտուութիւն կունենայ ազգը , ոչ մար-

դավարութիւն , և ոչ գիտութիւն : Իմէն ծնողք ալ շատ լաւ կը հասկընան թէ դաստիարակութիւր (թէրպիլէն) որչափ հարկաւոր ու օգտակար բան է . բայց շատը չեն գիտեր թէ իրենց տղոցը աղէկ դաստիարակութիւն տալու համար ինչ ճամբայ պիտի բըռնեն :

Տղոց դաստիարակութիւր իրեք ճամբով կրնայ ըլլալ . մէյմը տունը վարպետ բերելով , երկրորդ՝ տղան դպրոց խրկելով , երրորդ՝ տղան տանը մէջ կը թելով : Իսոնց մէջ ամէնէն ապահով ու օգտակար ճամբան՝ տղան դպրոց խրկելն է . վասն զի անով նախ՝ տղուն խելքը շուտ կը բացուի , ու իր հասակակիցները կամ դասընկերները անցնելու ջանքով խելքը կենալուն կամ ուսմունք սորվելուն մէջը դժուարութիւր չի մանար . մանաւանդ թէ ուսմունքը իրեն անուշ կուգայ , ու խաղալով խնտալով առաջ կերթայ : Արրորդ , դպրոցի մէջ դաստիարակութեան և ուսման ոճը աւելի աղէկ կրնայ պահուիլ քան թէ տունը . անով տղան ալ ամէն բանի մէջ կարգով կանոնով շարժիլ կը սորվի . որ շատ հարկաւոր է բարեկիրթ մարդը ըլլալու համար . ո՛ր թողունք որ անկարգ կերպով տրուած ուսմունքը շահ մը չընելէն զատ՝ շատ վնասներ ալ կը բերէ : Արրորդ , դպրոցի մէջ տղուն երես առնելը խիստ դժուար բան է . անոր ներհակ՝ պատիժ ուտելու վախն ալ կայ , որ մեծ խրատ է տղուն՝ խելքը կենալու և ուսման հետ ըլլալու : Ի՞նչ խօսքով . դպրոց գնացող տղան աղուոր նաւու մը կրնամանի որ ծնողքը առտուն պարապ կը ճամբեն , ու իրիկուան այլևայլ հարստութեամբ լցուած ներս կառնեն : Բաւական է որ դպրոցներն ալ բարեկարգ ըլլան , վարժապետներն ալ բարեկիրթ . անանկ որ իրենց վախճանը միայն ստակ վաստըրկիլ չըլլայ , հապա մանաւանդ ազգին օգտակար ծառայութիւն ընել :

Վարպետը տուն բերելը աս աղէ-